

## ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՅՍԸ ՄԵԶԻ ՀԱՄԱՐ

«Դուք էք աշխարհի լոյսը,  
 բաղաք մը, որ լեռան վրայ  
 կեցած ե, զի կրնար պահուիլ»  
 Մատթ. 5:4.

Մեր Տէրը, իր նշանաւոր լեռան ժարողին մէջ, Քրիստոնեաները կը նոյնացնէ իրեւ լոյսեր, եւ կ'ըսէ, դուք աշխարհի լոյսն էք: Ծանօթ է, որքան կարեւոր է նիւթական լոյսը մեր առօրեայ կեանքին մէջ: Նոյնքան եւ առաւել կարեւոր է հոգեւոր լոյսը:

Քրիստոնեութիւնը եղաւ այդ հոգեւոր լոյսը, որ լուսաւորեց մարդոց միտերը եւ հոգիները, որ փարատեց հոգիներէն մեղքի, ազահութեան, եսասիրութեան խաւարը: Եւ եղաւ մարդոց առաջնորդող լոյսը իրենց կեանքի պայքարին մէջ:

Քրիստոնեութիւնը ծնաւ հռոմէական կայսրութեան մէջ: Հռովմէական կայսրութիւնը հակառակ իր հզօր ուժին, իր լայնատարած հողամասերուն, ներքնապէս, քարոյապէս, ապականած ընկերութիւն մըն էր, եւ տեղի տուաւ Քրիստոնեութեան հրաշափառ լոյսին առջեւ:

Առաքեալները այդ լոյսը փոխադրեցին աշխարհի չորս ծագերը հակառակ բոլոր դժուարութիւններուն, տառապանքներուն եւ հալածանեներուն: Առաջին հաւատացեալները կ'ապրէին այդ լոյսով, եւ իրենց կեանքին օրինակը վարակիչ էր: Խօսքէ աւելի, Քրիստոնեութիւնը եղաւ ապրուած իրականութիւն եւ այդ եղաւ իր յաջողութեան, իր պատմական կարեւոր ազդակներէն մին: Սուրբքրուն կեանքին մէջ, այդ լոյսը աւելի հզօր կը նառագայրէ: Մեր շրջանին, Քրիստոնեական լոյսի կարեւոր ներկայացուցիչներէն մին եղաւ՝ Մայր Թերեզան, որ իր ամրողական

անձնագոհ կեանքով, նուիրուած հիւանդներու, անկեալներու, ցոյց տուաւ որ, Քրիստոնեութիւնը երազային աշխարհ մը չէ՝ «ուրոպիա», այլ ամենօրեայ մեր կեանքը նորոգող, բարեփոխող, ազնուացնող գերազոյն ազդակ: Մեր Աստուածային Տիրոջ կեանքը եղաւ համակ լոյս, ծառայութիւն եւ նուիրում: Մեր Տէրը, իր աստուածային կեանքով, իր շինէ պատգամներով, իր սիրոյ հրաւերով, նոր դարաշրջան մը բացաւ մարդկային պատմութեան մէջ, միշտ նորոգելով, նոր աւիշ փոխանցելով, մարդկութիւնը առաջնորդելով դէպի իր հոգեւոր փրկութիւնը եւ ազատագրութիւնը:

Քրիստոս եղաւ մեծագոյն ազատագրիչը մարդկութեան, փրկելով զայն իր մեղքի կապանքներէն եւ շղթաներէն: Ան տուաւ կեանքի վկայութիւնը, իր պատգամները փոխակերպեցին մարդկային գործ ելակերպը, եւ այդ բարեփոխեալ կեանքը լաւագոյն ապացոյցը եղաւ իր քարոզած նշմարտութիւններուն: Ան մեզի պարզեւց վերանորոգուած հոգեւոր կեանք, որ մարդս զերծ կը պահէ չարի, խաւարի եւ մեղքի նիրաններէն:

Ան եղաւ նոր մարդու կերտիչը, նոր արժեշափերով, նոր մտածելակերպով, նոր հորիզոններով եւ նոր հեռանկարներով: Այսօթ նիւթապաշտութիւնը, ազահութիւնը եւ հանոյամոլութիւնը կը բբացնեն մարդոց հոգիները եւ միտերը, կը պարպեն զանոնք կենարար հոգեւոր պարունակէ: Եւ կը ստեղծուի նոր «տիպի» մարդը, որուն միակ հեռանկարը նիւթի ամբարումն է,

սահմանափակ հորիզոններով:

Քրիստոս մեր առջեւ բացաւ հոգեւոր կեանքի բարիքները, կեանքին տալով աւելի լայն եւ խորունկ քոիչք եւ սլացք: Այս եղաւ քրիստոնէութեան մդիչ եւ քարմացնող ուժը:

Քրիստոնէութեան տարածումը չեղաւ դիւրին աշխատանք մը: Ան դիմագրաւեց շատ մը մարտահրաւերներ, մտաւորական ընդդիմութիւն եւ ֆիզիքական հալածանք, բայց, ան երբէք, տեղի չտուաւ, ամուր կեցաւ իր հոգեւոր, բարոյական պատուանդանին վրայ, եւ մարդոց շամրեց իր հոգեւոր սնունդը: Ան եղաւ հոգեւոր եւ բարոյական մաքրութեան գերազոյն ազդակ, եւ եղաւ մարդկութեան բարոյական պահակը: Ան բննադատեց մարդկութեան յոնի կետերը, չեղաւ դիւրաբեկ եղէգ, այլ հաստարմատ ծառ եւ մարդոց ցոյց տուաւ հոգեւոր փրկութեան ուղին: Ան

եղաւ գերազանցապէս հոգեւոր եւ բարոյական բարեկարգիչ ուժ, չեղաւ նիւթապաշտ, հանոյաւը, այլ ընտրեց ծառայութեան, սիրոյ, խաղաղութեան, արդարութեան ուղին:

Նոյնիսկ այսօր, երբ կու գանձ երկու հազարամեակի աւարտին եւ պիտի թեւակոյնենք Զլրդ դարը, Քրիստոնէութիւնը կը մնայ գերազոյն, նաև փրկարար, հոգեւորական ազատագրական ուժը: Հակառակ որ, մարդիկ հասած են հեռաւոր մոլորակներ եւ գիտական այլ մարզերու մէջ հսկայ յառաջդիմութիւններ արձանագրած, այդ յառաջխաղացքը կրնայ վերապրիլ միայն, զօրաւոր հոգեւոր եւ բարոյական շաղախով: Թող Քրիստոսի փրկարար պատգամները լուսաւորեն մեր սիրտերը եւ հոգիները եւ մեզ առաջնորդեն ազնուագոյն իտէալներու. Ամէն:

ԱՆՈՒՇԱԽԱՆ Ռ. ՎՐԴ. ԶՂՋԱՆԵԱՆ

## Ի ՅԱՂՈՒԱՆԻԹ ՊԱՏՍՈՒԹԵՏԵՆ<sup>420 73\*</sup>

Քառասներորդ ամ էր թուականութեան<sup>421</sup> հոռոմոց, յորժամ լուսաւորեցան հայր ի հաւատս եւ աղուանից լուսաւորութեան Ս եւ < (270) ամ յառաջ յետ Ծ եւ < (170) ամին լսլոյ հաւատալոյն հայոց յաղազս տիեզերակործան ժողովոյն Քաղկեդոնի, եղեւ հանդու ժողովոյ ի ժամանակս Բաբգէնի հայոց կաթողիկոսի: Յոյնք եւ ամենայն Խոալիա, հայր եւ աղուանը եւ վիրք միաբանեալ նզովեցին զշարափառ ժողովս Քաղկեդոնի եւ զտումարն Լեւոնի հրամանաւ բարեպաշտ թագաւորացն հոռոմոց՝ Զենոնի եւ Անաստասայ: Եւ յետ Զէ (87) ամի անցելոյ ի ժամանակս Աբրահամու հայոց կաթողիկոսի բաժանեցան վիրք ի հայոց միաբանութենէ ի ձեռն անիծելոյն Կիրիոնի. այլեւ՝ յոյնք եւ Խոալիա ընդ սոսա: Եւ աղուանը ոչ բակուցան յ՛նտղափառութենէ եւ ի միաբանութենէ հայոց, զորոյ ի շոշաբերական թղթին վասն Կիրիոնի դիմադարձութեան<sup>422</sup> Աբրահամ զամբաստանականս վասն նորա գրէ յաղազս ամենայն ի բաց կտրել<sup>423</sup> սրով Հոգոյն: Եւ նաեւ յԱղուանս գրեաց եւ նզովել արտաքսեցաւ Կիրիոն:

Գանձասար Գ.  
Էջ 182

Անանիա Վարդապետի  
Հայոց